

## ԱՌՈՐԵԱՅ ՀԱՐՑԵՐ

### ՄԻՏՔ ԵՒ ՍԻՐՏ

ՄԵՐ ՕՐԵՐՈՒ ՀԱՐՑԵՐՈՒՆ ԱԹՁԵՒ

Կուգամ ուրիշ իրողութեան:

— Մի արհամարդէք<sup>(\*)</sup> ձեր ժողովուրդը կը երբ Սամայ Ծուեր բանաստեղծական վիւպութիւն մէջ կը հաստատէք թերիներ, նըւազութեամբ բազգատուած զննենաւարին կամ նախնամէին: Արուեստի շորջ ծանր ընդուանրացութեամբ սեղանի բերել պիտի նշանակէր այդ հարցերէն պարզագոյներուն իսկ շորջ պարու ու պատշաճ լուսարանութեաններ փոքրեւ լին: Այդ աշխատանքը կատարուած է շատերու կողմէ: Զանոնք խճռել, հերքել, «հարթելու վախառակրութեան մը չեն ծնունդ սակայն առ քանի մը նըշմարները: Անանուն կամ անունով մէկի հասած հին գիւցազնիքութեանց համար հեղինակներու ստուգումը, ատեն մը բանասիրական, պատմագիտական չոր հետաքրութիւն, մեր օրերու քննազտութեան համար առած է ուրիշ նկարագիր: Սամանց Տուիթին հեղինակը կամ հեղինակները կը վրիպին մեր վերութեամէն: Անոնք չեն հերքեր սակայն ընդհանուր լինելութիւնը որ մեր աշուղներուն, ժողովրդա-

կան երգիչներուն կը թուի հասարակութեալու Շատ մը պահանջներ կը ձգեմ մէկի, դիւցաղնավէպի մը հեղինակներու մօտէն սեղմող: Իր արդի կերպարանքին տակ, երեսունէ աւելի փոփոխակներուն համազումար վկայութեամբը որդ վիպումը ազատ ստեղծումի մը հովու ու համը կը թեւագրէ աւելի սրբան չըներ միւս նշանակալից թելազրանքը ինամուած, մշակուած, զիրամչակուած յօրինումի մը: Զայն ընդունիւ անկման դարերու ստեղծում կը նշանակէ խորհիւ փառքի գարերու յաջողուած քննուուն որոնք պատառիկներով հասած են մեզի (Խորենացիէն, Մագիստրոսուն հաւաքուած): Լեզու, բարքեր տարօրէն մօտ և իրական կին վասուրականեան աշխարհին, հեթանոսականին, պատմականին, քրիստոնէականին, նոյնիսկ արարականին ցոլքերը, այդ քերթածածին մէջ ապացոյցներ են իր ծագման հասարակութեան: Իլլուստրացործը, կամ սահեղ ագործողները — նոյնքան հաւանական անսոնց բազմութեանը — հազիւ կը տարբերի իրեւ միտք և զգայնութիւն վինքը մտկը ընդու հասարակութենէն: Ասիհակ հաստատում մը ըլլալէ աւելին է սակայն: Երջիցէք պայմանները: Բայց կ'ուզեմ քերթածածը ունկնդրող բազմութիւնը փոխարինեցէք ձեզի ծանօթ նման ստեղծագործութեանց հասարակութեան իմացական կերպարանքներով: Անոնք որ իլիականին վերակազմուած յիշումը կ'ընէին մտիկ, կը պարզէին միատարրը բազմութիւն: Տարրեր սակայն արքայամատեանին ընթերցողներով կազմուած բոլից ըլլալէ Ուներ կ'իլլէք պարկեցաւութեան սահմաններէն ու Սամայ Ծուերը կը պարտազրէք մեր, արդի հիացումին, կ'ընէք արօեւուրում մը որ իր առաջարկութեան իսկ կը գաւականէ: Քիչ ծնձենաւը եմ Հնձենաւուր ստեղծող հասարակութեան անցնեալին ու անոր տիրական նկարագիրներուն: Բայց մօտէն ըստելու չափ հազորդ եմ Նահնամէի հոգեյատակ ծառայող ապրումներուն: Աւատնք իրարու հակագկելու համար չէ որ իրարու ետեւէն կը լիւեմ հոս: Պէտք չկայ վերակազմելու Սամայ Ծուերը ունկնդրող հասարակութիւնը, իր էական գիծ երուն մէջ ծանօթ ըլլալու: Բայց պիտի ուզէի որ ծանրանայիք սանկ քիչէի մը ընդհարած փառապին որ պարսիկ մշակոյթն էր, Շահնամէի

(\*) Անգամի համար. — Իր հաւարակի իր ուսմաքիք, սպայմէտ խանդապարեան ցոյց արեւուի ծանր, եռամ միամուրիններ, առանց մէկն է Սամանց Տուիթ փասմին շարք գրեթե թերի յատիկերտած ատորքչաց: Ապամոն եմ որ փասմին նեղինակը կամ նեղինակները երեք միքտ չանցուցին որ այդ առանց բաւկներեան, բանկան զերամով իրենց պատամա ապրունեցր օդին մէկն նիւր պիտի դառնային այլինքանը գնահատնեմի, նիացան: Սամանց Տուեւուն գեղեցիւքնեն իմ իր մէկ իրեն կը քայլ: Այ եղի անը նազցնել մեր ծոլզաւուրին սեղծագործական սագնանեւուն բաւարարին թերու գրանակն, զգաւառում, իր նախակի չօնսուրիքն, որ անի դասանում քանի մը կը պահանջի երկ կու ցայ այժմ ու ձաւմէն: Զիբանիքի յեղումը այս շնուրեան մէջ չեն կածնուեց, բայց անը նիացան ալ պատամա եւ կանչէ լի չափանիք: Առանձին ալ կանանեն այդ ենթաւորդը փառամին ննախառական վերցումներ: Այ զուր, առաջմ, իմ մասքարեննեն:

գարուն, երկհազարամի մաս չըջափոխութենէ մը վերջ, իրերայաջորդ ու իրերամարդկօնքներու, հոգեհասանութեանց ընդմշջնէ, Ա ձեր մտքին առջև բարի բլլալիք կեցնել արջ խանելը, իրենց արքունիքները, իրենց աւագանին, արեւելքին մեծ կիսացութերը, ծանր թերիները և անոր թշթիրները գդայապաշտութիւնը որպէսզի բանաստեղծը ազդուագրիկ հայոց գրականութեան ընտանի թշուական իր բռնաշապիկէն, այնքան անկնիք, շատ շատ տիրացու կամ վարդապետ որուն արզիւուած են բոլոր լարերը աշխարհիկ ապրուեներուն . . . Ա սանց մեծ կայրութեան մը փարթամ հանագիսանքներու, գուսաններու ընկարձակ պարերուն: Միրտերը թունդ հանող կիրքի և յաղթանակի յոյժերուն, արեան հրգեն ներուն ու արեւելքին ծանր, կպչուն վայիշապաշտութեան հաննակն չեր իսկ կըրանար յդ ացուիր, գործադրուիր մէկզի: Զեմ հարցներ Սամայ Սուերն հեղինակը, Ֆիրոգուիքն կամ Խիւթավզէէն հալածական մէկու մը ոչ անշուշտ հոգերանութեամբը, բայց փորձառութեանը մէջ հայ գրականութեան ընդհանուր տուեալներուն օրոնք ցայսօր կը պահն կարծես իրենց դատաւ կիրքը մեր ստեղծագործութեանց վրայ: Բայց իրաւագիք հաւատամ ինձի հարցներու — որո՞նք են Սամայ Սուերը մտիկ ընալիքը թօն մշակոյթին կըութին մէջնէն: Ա լի հարցուամբ պարզ հետաքրքրութեան մը չէ բոլոր ամսանց համար սրոնք ծանօթ են, պատմութեան արակնեւն, գիտազներութեան ու բնածին թէ գրապէտի միջոցներով լաստակերտած — տոեղծուած խանգին, Վիրդուասին մտիկ ըրլին ոչ միայն վեհապետներ, այլև աւատագնին, այլև մանաւանդ բացմահազար մարդիր: Ա լ միջրուամբն, մայիսին նման ուզեղն էր իր գարուն: Սամայ Սուերը երգախանուն<sup>(\*)</sup> արտասանագ յիմամբ: Կը գրեագիք այցուենով մեծ աշուղա

(\*) Վասպարաւածն հեմարտաց մը, խնի մը արդ առաջ պատմեց պարտական յօթնան մը յիշեցնադ ընդանակ հեմարտաց մը: Ֆիր կենա բայց մը բափակը լուսուրքնեւ, այնան պարզ ու յերամը կը պահուի կեանին համան ու աղը պարզ: Բայց յիշումին մէջ ուրիշ թօդուրին երգերը, միջինակ, լուսին, ծրագրութ, ուռու ամենէն կրայոյդ դռաւաներ կը յանձնին կապակներ: Ա շուղագիք կը պարագանէ իմ նկատառման մէջ: Զեմ ըսկը սր մինք արուեստագէալ մին մինակը, անպալապան է սաեղծեր, իրեն պաշտպան ունենալով իր հանճարը (առ ոլ իրականաթիւն մըն է բայց ոչ պայման մը): Կ'ըսեմ սակայն թէ մինակ է մասցեր յաճախ, իր հզօրագոյն իրագործմանց աւդնապին մէջ, եթէ երբեք չէ աբ հալածուած, — դարձնեալ իրաւ պարագայ բայց ոչ պայման՝ մեծ գործի մը կերտումին մէջ: Զեմ բացուիր, չմղուելու համար արեւմտանայ գրական էն

ները ժողովուրդի երեւակայութեան մէջ կենդանի պահող ստորոգելիներէն որոնցմէ փունջ մը շատ օտարասոի պիտի չթուէր մեր օրերու քերթողներուն անգամ երբեմն, մեր ժամանակներու էն տիրական խենթութեանց սպառարկու Շատ շատ քիչ մը աւելի հաս մով յիմար մը թերեւս, այսինքն աշխարհը կանակի մախաղին, առընդանութ ապզին, ուժերու արեխին հաւասարած նիվանի մը: Ա այդ աշխարհին հմանական մէկ գաւառ ունի ու Խմացանութիւն — բացարձակ անդուս մը: Մեր Քուչակը թերեւս իր գրաս ծը հազիւ հեղեղով կարդայու կարող շքեղ յիմար մըն էր (մէշտեղն է փասոր Սայհաթ նովայի Տաթրարին, իրը գիր) երբ զայն փորձուիր բազդատել արեւելքին նոյն զիւծէն բանաստեղծներու: Ըստ թէ Խութպայիտին հեղինակի իմաստասէր մըն էր, մաթիս մաթիկոս աստղաբաշչին մը: Խենսկին միանակ քերթողաշարք մը չէ, այլև կրօնական բարձրագոյն մտածողութիւն մը (համահաւասար Կալինինիզին, Ժանսկինիզին) արձակարանը, արեւելքին, արեւմուքին, հնութեան և իր ժամանակի կրօնական ժանրաւանը ատանապնիքուն անդրագարդ խռովքներէն առաջացած ու զանոնք ընդգունելու, այսինքն աննոնցմէ ազատագրուելու բարձրուէն մարդկային, իրաւ, արտայայզ խռոյնք մը . . . Ա պայմաններու, բոլորափիք սա ազդացնենքները: Ա յարդարանքը, հակառակ մը ու արդիւնքները: Ա յարդարանքը, հակառակ մը ու արդիւնքները կը մասն ի զօրու բայրը ժամանակներու նման իրաւ գործութենութեան բախտին: Այս հանգամանքը, անոնց հեղինակները փոփելու փոխարին կը բարձրացնէ իմ նկատառման մէջ: Զեմ ըսկը սր մինք արուեստագէալ մին մինակը, անպալապան է սաեղծեր, իրեն պաշտպան ունենալով իր հանճարը (առ ոլ իրականաթիւն մըն է բայց ոչ պայման մը): Կ'ըսեմ սակայն թէ մինակ է մասցեր յաճախ, իր հզօրագոյն իրագործմանց աւդնապին մէջ, եթէ երբեք չէ աբ հալածուած, — դարձնեալ իրաւ պարագայ բայց ոչ պայման՝ մեծ գործի մը կերտումին մէջ: Զեմ բացուիր, չմղուելու համար արեւմտանայ գրական էն

Մէնակ կը ման բայք գրականարեան մէջ այս ձեւ առաջի նոյնօնեւ: Սամայ Նուեր հազիւ թէ զարուած մասեւ անի իր երգ, (Արեգեամի խմբացրեամբ Խանըրային Հայաստանի հաւասարակըն 1935):

արժանաւոր մշակները զարնող ճակատա-  
դրական ուրացումներու անարգարութեանց  
պարզումին . . . Հոն, ուր մարդ մը, —  
արւեստագէտը — մեր մէջ, քիչ շատ հա-  
մակրալից խումբի մը առնուածն վերացեալ  
պաշտպանութեանն է արժանացած . Հոն,  
մեր ստեղծագործութիւնը կը կենայ մօտի-  
կը, եթէ ոչ հաւասար, սատր մշակոյնն-  
րու բարձրագոյն անուններէն նմանափափ  
ստեղծագործութեանը: Գետրոս Դուրեան  
Միւսէ մը, նէլլի մը չէ անչուշտ ոչ ալ Վա-  
րուժան՝ Հիւկո մը Բայց սատր մեծագոյն  
անուններէն մարգկութեան հասարակաց  
գանձարանը առած է այնքան պահեստ,  
որքան պիտի առնէ Վարուժանն, Դուրե-  
անէն երբ հասնի ժամանակը ազգերը կը-  
սելու, արժեսորելու՝ ծանրութեամբը այդ  
պահեստին բերած իրենց յաւելումներուն,  
ոչ թէ բանակին, սակիին, գործիքին, ա-  
նասնութեան մագիստրոսական մագաղաթ-  
ներով: Թող Դուրեանը փոխադրուի օտար-  
ներուն իրաւ բանաստեղծի մը մօտէննե-  
րովը և ոչ թէ խալագողներու հաշիւներով,  
գուշ կը տեսնէք հրաշքը: Միւս կողմէն,  
թախանձագին կը ինդրեմ որ կրցածնող  
չափ արք, ու արմատական պարկեցաւու-  
թեամբ մը, հրամեշտ տաք մեր արժեք-  
ները, առակի գորտին միամտութեամբը,  
ուուեցնելէ իրենց իրական տարօնութենէն  
անգին: Ոչ թուի, ուրիշն թեւերով ոչ ալ  
վախով սողոսկիլ: Ապրի: Ու ապրելու  
հիմական արարքներու մէջ, գործարանը,  
սիրտը հազի թէ կը տարբերի Արաքսի  
կամ Սէնի ափերուն: Ու եղէք բարի, ոս  
այնքան պարզ հաւաստումը փոխադրել  
մշակոյթի մեծատարած աւազաններուն ուր  
տարբերութիւնները կը զօրին ոչ հիմական,  
հրամայողական հակագրութիւններ ինչպէս,  
այլ իր երանգագործում, մայր գոյնի սան-  
դուխին վրայ յստակ հերպարանքներէն,  
մօտէն, բայց որոշ հեռաւորութենէ մը ան-  
դին թէւագրելով չաւաստակեան (նեւունն)  
նկարագրի, խորքի մերձաւոր հաւաստար-  
մութեամբ մը միշտ և Սովիետութիւնն զուգ  
գակուել Ս. Խմանստրիւնը (Այա-Սովիթ) և  
Զուարերնոցը, մանաւանդ ասոնց հտեւէն  
ցեղերը կը սել, արժեսորել (այնքան ուրիշ  
ազդակներ կը միշտամտն մեր կը լուներուն  
երբ կը փորձնէք ազգերը զարնել սրբազրալ  
անալիի, գերման իմաստունին միապաղա

պարզմտութենէն գուրս կիմունքներու վրայ  
դնելով շեշտը: Ու նոյնքան սովիետութիւն  
երկրորդին, Զուարերնոցին զլանալ բարա-  
ցուցական այն տարողութիւնը որով պատ-  
ւուած է առաջինը, Խմանստրիւն սուրբ  
տաճարը, Պոլիս, երբ Քրիստոնէութեան ու-  
րիշ տաճար մը, Քրիստոնէութեան գերա-  
գոյն սրբատեղին ճարտարապետորէն այն-  
քան քիչ կը նոսի ազգերուն աչքին . . .  
Ու անմարգայնութիւնն երբ Ս. Սոֆիային  
կառոյցը ուժաւորող ճնշումը, ծաւալլը,  
կիրքը, ուղացքն ու թիրու զայրոյթը ժըլի-  
տորէն կը հակագրէք Ձուարենոցին շնորհին,  
նուրբ, տրտում հրապոյրին: Աւելի արդար  
ըլլալ պիտի չնշանակէք երկու գլուխ-գոր-  
ծացներուն ալ տալ զեր մը, պաշտօն մը  
թարգմանելու մերձաւոր իրողութիւն մը,  
ստեղծումը երբեմն կիրքով, երբեմն փափկու-  
թեամբ, բայց միշտ իրողութենէն անդին  
ալ բարախուններով: Ու զարձեալ կը խընդ-  
րեմ որ այս զաղփաղփոն բաներով յա-  
ւակնութիւն չունենաք ազգերու խորագոյն  
հոգեգրութեանց թափանցումը իրագործած  
ըլլալու և բառերու օգնութեամբ լսատա-  
կերելու մեր գլուխն արուեստի շուրջ այն-  
քան անդիմագրելի բրապով մը արտաքսուա-  
լուրջ թուու, բայց ներսէն այնքան սոխի,  
թեթեւ (սոլիկ նոյնինսկ) ու կիմովին անկիրո  
բառելէն ձեր կառոյցները, այս գարուն  
կէսերէն սկիզբ առած հայկական մեծ մշա-  
կոյթին միրուը քնարական զեղուններու  
պատրուակ առնելով երբ իրողութիւնը,  
ինք իր մէջ կը բաւէ մեր համակրանքին  
ու կ'առաւելու, արդար մտածումով կը սե-  
լով մեր ըրածները, մերը մեր եղով: Ինք-  
ինքն քս սփոփելու ունայն խաղ մը արգեօք,  
հոս յիշել, նոյն պղոստաններուն վրայ հա-  
մազօր վրիսանքները, մեզմէ շատ զեր  
դաստուած մշակոյթներու ախոյեաններուն  
բաշաղանքներէն, — այնքան նուրբ, ծփուն  
անհակակլուելի բաներ, գուք ըսեք իմա-  
ցական ապրումներ, հեշտանքներ, մաս-  
նակի զայարանքներով սեւեաելի, որոնց  
գերման թանձրապաշտութիւնը կայ զար  
մը, կը հագցնէ հա կը հագցնէ օրէնքներուն  
մեծաղորդ որոշագրականութիւնն, մաթե-  
մաթիքական ըսուելու չափ անողոք, կար-  
ծը, անզքէպ հրամայականներ, ծիծաղելի  
որքան էին Ժ. գարուն վերջերը բնագան-  
ցագէտի մը գրիչով աշխարհին հրամցուած

ու յիսուն տարի համբը չարաչար պարա-  
տրւած . . . գերման իմաստափրութեան  
մշշամած ցնդհանրացումները, Փթ. դա-  
րուն և դասը, ՀՀէկէն մինչև կոմս Քէյ-  
զէրինիկ: Այս բոլոր որպէսի լրագործի  
հոգեբանութեամբ ծնած մարդեր իրենց ճա-  
րեն աւելի բարձր complexներ: Եւ կամ դա-  
սիասուներ իրենց միօրինակ expositionնե-  
րուն քիչիկ մը համեմ կարենան աւելցնել-  
եթէ իմաստափրութեանց ճակատագիրը  
կործանեն է, արուեստի պարկեշտ գործե-  
րուն գիրն ալ ապրիլն է անորոշ ժամանակով: Ու  
չըսումը Այսօր Ռուսերը կը մերժեն  
Ամերիկացիներուն մշակոյթի մը հպարտու-  
թիւնը, անոնց թեքնիկին — այսինքն մե-  
տաղին և մետաղացած իմացականութեան  
ընկով զիջում բայց զիրենք վարելով  
խսկական մշակոյթէն որ ոգիով է պայմա-  
նաւոր: Անգլիա, Ֆրանսա, Ռուսիա մօտ են  
իրարու այդ ոգեկան ժառանգութեան մէջ  
ու հասորգ Եւրոպական յուղող մթին խոր-  
ուրդներան, միշտ այդ Ռուսերուն հա-  
ւասիքով: Ամերիկան հրեաներուն պար-  
տուուց չէ անշուշտ որպէսզի ոսկի հորթը  
մշակոյթի սէնտուըլ յայտարարուի հոն: Բայց  
մը քատաց, հայերու գտածը այդ Ամե-  
րիկայն տարօրէն կը կրկնէ ինչ որ Եւրո-  
պայի մեծ ճամբարդները հաստատած են:  
Ես չունիմ սովորութիւն ժողովուրդներու  
վրայ գատումներ փորձելու երր անոնց եր-  
կիրը չեմ ճանչնար: Բայց այդ երկրին  
ծնունդ արարածները տեսեր եմ, ամենէն  
պատասխանատու կարծիքներու վաճառորդ: Տուր հատ մը նմոյչ: Կը իշեմ Մորկընթառն  
որ երեւան է եկած ազնուական անկեղծու-  
թեամբ մը թուրքերը ներկայացնելու այն-  
քան դժուար իր պարագը վճարած ատեն: Ահա  
ձեզի մշակութային յաւանութեանց  
և մշակութային հարազատ թելագրանց-  
ներու հշիռ մը: Այսօրուան Ամերիկան գա-  
տապարտել չի նշանակեր երկնել 1900ի  
Եւրոպական գրողներէ փորձուած խաչա-  
կրութիւնը: Այդ գրողները կ'ապրէին ի-  
րենց փառքն ու մայուսութիւնը ուրիշ հեշ-  
տանքներու ակօսներով ու կը տառապէին  
որ նոր Աշխարհի հարուստները չէին տրա-  
մադրեր իրենց գրամը, ժամանակը Եւրո-  
պայի արուեստներուն . . . Այսօրուան Ա-  
մերիկան չեմ մեղադրեր վաճառապաշտու-  
թեամբ, քանի որ այդ պաշտամունքը մես

նաշնորհ մը չէ Ամերիկային: Եւրոպան  
նոյն քան ապարուեստ աշխարհ մըն է այս-  
օր: Առ արդարութեան յլացքը ամենէն  
հօրներէն ինչպէս մաքուրներէն մէկն էր  
ասն մինչև 60-70 տարիներ առաջ: Դեր-  
ման թանձրապաշտութիւնը հերոսարար  
ուժին յլացքը առաջարկեց մշակոյթիներուն  
իր խմոր: Արդիւնքը այսօր աւելի քան  
հզօր կ'երեւի Ամերիկան մշակոյթին վերին  
նմայններուն վրայ: Այդ մշակոյթը կը տա-  
ռապի որ Համայնավար կարգերը կրնան  
ազատ Յունաստանը ողողել, մանաւանդ  
ազատապերճ Թուրքիան գրաւել: Ջիջում  
մը Ու հարցում մը, արդարութեան ա-  
խոյեանին արձանը Վաշինգտոնի մէջ ար-  
գեօք չի՞ տառապիր երբ կը տեսնէ —  
քարերն ալ կրնան տեսնել, ինչպէս մե-  
տաղները ու ասոնցմէ ալ յոթի՝ մար-  
դիրը — որ իր երկիրը կը պաշտպանէ  
սպաննողներու աշխարհ մը: Ու ինչպէս կը  
մարսէ, Արդար Վաշինգտոնի ուրուականը  
ամերիկան մշակոյթը այսօրուան, երբ իր  
անունով, բանակներով, ուումերով հայ  
ժողովուրդին հազարամեայ (քանի մը պա-  
տի) հայրենիքը կը զլանայ այդ ժողովուր-  
դին բեկորներուն ու այդ հողերը կը բաշխէ  
մարդապաններուն: Ահա պարո, շիտկէ  
շխտկ ըսուած խօսքեր: Միամութիւն  
սպասել որ իմ խօսքերը պիտի արժանանան  
արձականգի: Բայց չենք գաղրիր սպասելէ  
կը կրկնեմ, օրուան ուր ոսկիի, խարէւ-  
թեան, հեշտանքին և գործի կիրքին վրայ  
հաստատուած այդ մշակոյթը պիտի պատոի  
ինքիրմէչին, ծնունդ տալով մարդոց որոնք  
պիտի պատեն պապերուն անուան, յիշա-  
տակին վրայ նետուած սա սորջանքը և  
պիտի պատագրեն ոչ թէ Յունաստանը,  
Թուրքիան, Արևելեան Եւրոպան, Ռուսե-  
րէն, այլ համայն մարդկութիւնը Ամերի-  
կացիներէն: . . . Կարդացի որ Նոր Աշ-  
խարհի և միջնաշխարհի (հիւսիսյին Ափ-  
րիլէ) նէկոսները կուրանային նէրմակ քեր-  
թողներու գործին մէջ յոյշ՝ մարդկութիւն,  
ստեղծագործական չնորհք ու բարիք: Կը-  
ային իրաւունք թերեւ ունենալ, իրենց  
ձեռքը նիկած ներմակ բանաստեղծներու  
հաշոյն: Բայց ուրիշներու մօտ ատոնց  
գոյութիւնը ուրացող մը պիտի մտածէ՞ր  
անոնց չգոյութեան, իր հաշոյն: Ու հոռ  
է որ կը սկսի ոդքերդականը. — ո՞ւր է որ

բանաստեղծական զգայարանքը կը սեւնայ, կը դիղին, կը կարմի, կը ներմկի (*այս բառ ուրուն տուէք. ցեղալին մոյնքէ տարողուսթիւն մըն ալ*): Կը յիշեմ շատ սրտառուչ, շատ յուղիչ, հարազատ ստեղծումի նմոյշ մը սեւերէն գրուած: Ճերմակներէն իրենց դաւած Աստուածութեան իրենց սորգած առջօթքներէն մէկը, սեւ քերպողի բերնին մէջ, ի դեմ Ս. Երրոդուրիսն, առած էք սա անսպասելի կերպարանքը: Անք քերթողը, աչքերը առառուն արեւին բացած ատենը կը բանար նաև իր բերանը արտասանելու համար սա սրբազն, արտայոյց, տարօքէն խորոնկ և իրաւ պատասխքը Ամենակալին պահոյիցը մատուցաւած:

— ջնջիր հետափաղալ բոլոր ներամակները, պկնրարի մէջ, ով Ամենակալ, Աստուած Աբրահամու, Խանակայ և Յակուբայ...:

Ես ասիկա կարգացեր եմ տարիներ առաջ ու երացեր սեւին, սեւերուն, անոնց ետեւէն բոլոր զրկուածներուն: Նման առաջանք մը մեր Տէրոջը կերպարքիւս համար այդ սեւերուն իրաւունքէն իսօնիչ, — պիտի նշանակէր կիննալ, ջրնեղեղէն ալ անդին իյնալ իբրև միտք: Ճերմակներու կայսրութեան մէջ սեւերուն տառապանքները մինակ գիրքեր չեն ներշնչած: Անոնք իրաւ են էլի մինչև այսօր: Աւ այդ իրաւունքիւնը անվճիս կ'անցնի խզ ճմատանքէն բուլոր կայսրութեանց ճարտարապետներուն, ինչպէս ճերմակներու նոյներանգ տառապանքները մննուներուն ճիրաններուն մէջ չի ստիգմած առ մէկ արժողութանվք: Թուրքերը, միշտ իմաստուն, քանիմ մը նակամ յիշեցուացին ճերմակներուն, գունաւոր մարդկուաթեան գիմաց եանքներուն հակազդեցուաթիւնը, զայն գտնիւղը առնուացան հաւասար մոնկոյներուն ու հրաւիրեցին զանոնք կարճ ընել իրենց գեղուն: Ի՞նչ էր իրենց ըրթաց եթէ ոչ անք աւելի մեծ անդուսիք փայչ: Ինչ որ եանքները կ'ընէին, կ'ընին սեւերուն համար: Ահա բարձր և առոր ժողով վուրդներու նոր հաւասարութիւն մը, ու ասիկա՝ ամենէն անապասելի գետինին վրայու կայ տակաւին Արեւելի-Աւելմաւէտ տարազը, գարօս մը մօս կեսանքով: Հարիրասմեաց այդ սփեսառափեան եսին զետեղուած բառ չազանքը, միմարանքը, անդիւթիւնը չեմ գարներ գերլուծման. ցեղալին յաւակնաւ-

թեանց հանդէպ իմ զգացած խորունկ զըզուանքէն: Մարդկային մալու կարելիուս թիւնը թերեւս դժուարագոյն առաջինութիւն մըն է մեր օրերուն, հարիւր տարիէ ի վեր իրարմէ զայրագին անասնութիւններ մշակած, պատուաստած ու չուկայ հանած ըլլալնուս: Մեր բառերը գործած ենք պարկեցանին քրութեամբ, քանի որ զարէ դար երբեմն սերունդէ սերունդ այնքան տարրեր, նոյնիսկ հակաղիր իմաստներ կը հագնիւն 1860ին, այսինքն Տասիայովսիրի օրերուն, Աւելելիք բոլորովին տարրեր բան մըն էր առ մարդուն հոգին մէջ, սիրոյ, երկինքի գերազոյն տաճար: որ նմասութեան Սուրբ Տանարին (*Այս-Սօֆիր*) կաւ տաղի կորտոտով, պատպիզմ հրագեալ հնոցի մըն անոր օրագիրներուն մէջ (le journalet d'un écrivain) կ'ապրի առաջիրը: Եքեղակառոյց սա ատելութիւնը՝ Պուլսոյ տանկցած Մայր եկեղեցին գմբէթին վրայ շղափայլ վասելու Թիշտոսուի խաչը, ուռաւական ու կեզոյն կատաւին ետեւէն: Եւ պարտուոր եմ յիշել ուրիշ ալ դրուած: Պուլսինի արձանին բացման առիթով սարգուած համառափակն հանդէսներուն, Մոսկուա, այդ մարդը ուսու բանաստեղծի անդրին առջն մարդկութիւնը երբ կը հրաւիրէր ծօւնի, այդ մարդկութիւննէն չէր վարերեր անշուշտ Արեւելիք, ոչ ալ մասնաւոնդ Արեւմուտիք, ինչպէս աւելի գերլը պիտի մեկնաբանին իմաստուններ, թուլսոն՝ արեւմուտով, Տառապացին արեւելք յայտարարելով: Թիննադատական սա անգամարտութիւնը կ'արաժեւորէք պարտու պատշաճ, ինչպէս կ'ըսեն գաղիացիք 1930ին, ներկարար մը, մեր յիմարութեանց համագումար փառքովը, լման աշխարհի ախոյիանը կը յայտարարէք ինքինը ու իր գիրքին մէջ իմ Պայտաւները (\*), արեւելքը լման, կէսը արեւմուտա-

(\*) Հիրեւոյ վիճը իրեն առնելի կ'յօնն թէ չէսն է անու ենդանակիք պատագրել չի համակայ գերման ներասպատշուին: Կեր գրաւ զիր կ'ըլլայ այրեան: Անդին գիրմի ընթանութիւնը չի հազմեն սակայն, ոչ ալ անու մարդկաբան հասած չարիքը կը մնանանայ Փարու աւելի համ անաւ, ամեն մասնանենք համար ալ նոյն: Այ ժնինք բախը Այսայի հօսուցա Քաղաքաց պականին, ու իրեւ գրական յեղամ, իրաւական զերու, զալափառնեն ճանաչուած իշխան իշխանութիւնը աւագ առ անու համար իշխան կետան: Անա զաղափարին չարիքը, երբ կ'իջնա անօպնենքուու:

քին ուրիշ բան չէին եթէ ոչ բնաջնջուելու սահմանուած անբանիներու ընակավայրը՝ ձիթէրին սա գնահատման մէջ, ըստ անգամ մը, մուռաց ունէին մերանսան, նախատական մակդիր մըն ալ պասակուած (négroïde), Անգլիան, Նիչէն խանութպաններու աշխարհ մը մկրտուած: ու գիտէք վերտողում ներուն ոսկիզօծ սրբազութիւնը: Այդ հոգերէն բնիկներուն ջնջումը ծառայել էր քաղաքակրթութեան: Բ. պատերազմը աւելի պայծառակրպեց տեսութիւնը: 1950ին քանի մը տարին շատ բան չի փոխեր մեր կարգերէն, հոս կանխուած — երկրորդ աշխարհամարտը շահող հոգեբանութիւնը որ կիսագունդին պիտի շնորհնենք, քանի որ աւելի քան ստոյդ է որ Արևելուտքը — Անգլիա և Ամերիկա — և Արևելքը — աշխարհի մէկ վեցերորդին կայսրութեան ներկայացուցիչ Ռուսիան — համատրոփ ճիգերով և հզոր զոհարկութեաններով քանի մը տարի ճակատ յարդարեցին անսանութեան քաղաքակրթութեան դիմաց Այսօր արեւամտքին կըսը — Անգլիան — կը թուր նահանջեւ միւս կէսին տարապայման գրոհութեանը ուղակներ ընկրկումած մը: Առ Արեւելքին հզօր կայսրութիւնը կը բացուի ուրիշ աւարժակներու: Քաղաքականութիւնը, որքան ալ ծիծաղելի, գրագէտի մը գրչին տակ, չի գտարի մարդկաւթեան գերագոյն տուաման կազմելէ: Անա թէ ինչու մարդկային արգարաւթեան գերազայն յըղացքները ականանար ընող պարտութիւն մըն է անգլիական նահանջը որ նոյն տան մեկնակէտ մըն է բոլոր ճնիւթիւններուն ասպարէզ իշներուն, հրէւէսան ուումըին առաջնական տեսէն, օրին մէկը բացարձակ ուժառովից խսուացուած հողամասերու տիրապետութիւնին: Քաղաքակրթութեան զգլիխուն նոր գամոլիկան ուուրը ճօնալ եանքի ճարտարարութեանը գերման զօրապաշտութեան մեխունները չգործածեց տակաւին: Դրեցի աեղ մը որ Անծանօթին մէկ կէտէն բացուած փոքր ճելիք մը — հիւէին պարտութիւնը — սկիզբ մըն էր, աւելի ահաւոր աղէտներու: Զեմ նկատեր ծանր պլըլի մը թերթերու և հանդէսներու մէջ տան տան թիսպացող սպառնալիքը մարդկութեան ջնջումէն: ի վերջոյ, ամերիկացի մը կեանքին ծագումը բացատրող ըմիթի տեսութիւնը մը երբ կառաջարկեր, կ'ընէր իր

գաւանական վարկած հաւանականութեանց հաշիւի մը վրայ (calcul des probabilités) ուրուն համեմատ կեանքը և ոչ-կեանքը իրարմէ կը տարրբերէին զարպանի թէ օսիրմէնի չեմ յիշեր լաւ մոլիգիւներու թիւնին մէջ 1ի միայն առաւելութեամբ կամ պակասով: Միլիիա անդամ միլիա զարբեր վրայ կրկնուող և աւրուող, շնչուող և նոռ բէն աւրուող բաղակցութեանց մէջ այդ մոլիգիւներուն մէկ անդամի համար տասրազ մը — որ իրականին մէջ մարմինը կազմող միլիոնաւոր մոլիգիւներուն հաշգած զաղանցուկ մէկ կերպարանքը կը խորացագանչ և ենթակայ է նոր բաղակցութեան առջն անհետանալու: Այն տան սատիրիքը, մէկ մոլէգիւլի կշխուող մը մեզմէ կշակի, կը գագրէր իր գերաւթեանէն դառնաւոր հարդ շեղի իր սալիքավորութան — մարդկային առուուք քանի որ հիմնովին մեզմէ կը վրիպին ուրիշ, աստեղային գիտակացութիւններ — մինչեւ որ նոր միլիաներով միլիա գարերու վրայ մոլիգիւներու նոյնին միլիառաւոր բաղակցութիւններ հաւանականութեանց հաշուող արտօնուելին ուրիշ տարազ մը հագնելու, ա՛ս ալ՝ կեանք անունով . . . և ներեցէք ինծի որ ձեզ կը տանիմ առ ենթագրութեանց միգամածները մինչեւ: Սսիկա չի նշանակիր յաւակնութիւններ կատերելու համար մշտներ համբեկ կամ հալածել: Եանքիներուն ճօնած խրառութեակը, ուրեմն հեռու է աշխարհը վախցնելէ, նոր ըմբռնողութեանց մուտաքին ուղացքները, քանի որ լիլիբութեան ուժերուն աշխարհն ալ վազու կրնայ իբաւ գրութիւն մը գտնայու: Ըստ անդամ մը ու կը կրկնեմ:

→ ո՞վ է մեզ երաշխաւորողը որ հիւէկան ուժէն գերազանց, անկէ աւելի ահաւոր ուրիշ բաղակցութեան մը քայլքայտ ման զաղանիքը վաղը, միւս օր, գալ տարրի, քանորդ գար վերջը պիտի չգողցուիք գաղտնիքներու ամբաւ շտեմարանէն, այս անդամ իրեն Ասիացի արհամօրհուած միտոքի մը կողմէ, յանենելին կողմէն աշխարհիս, ու պիտի չգրիէ արժէքներու սակաւայցը: հիմա ոսկիին և նիւթական զօրութեանց թեանց թիւներուն միջին առանցքաւոր, ամրախարիսի: Սպառնալիքը մը, աշխարհը կործանելու, թուրքերու մարտացնուքը՝ ամենէն առաջ մէկ վեցերորդք, բայց եանքիներու զգուշաւորութեամբը շշուկով

փսիացուած, զաղը օ՞վ պիտի արգիլէ որ չքարոզուի տանիքներէ և թերեւս քանի մը տարիէն՝ երկինքներէն ալ դրուի գործադրումի: Ալ նկատի չեմ առներ վաշխը, քարիւղը, քաղաքական իմաստութիւնը, ապերախտութիւնը, ապարատութիւնը, — ներկցէք այս գէշ բայց այնքան իրաւ բառին — երբ ապշած կը հետեւիմ քառորդ միլիոն զողերով գնուուած յաղթանակին պըտուներուն օրոնք գազաններու կափին կը մատուցուին չքեղ սառնասրատութեամբ մը: Մարդիկ թուրքը կը պաշտպաննեն անոր դաւաճանութիւնն հասարակաց դատէն վարձատրելու մէջ իրենց քսակն ու միտքը տըրամադրելով ու այդ քսակն ու միտքը մերժելով երկի գաշնակիցին որ մինակը կը եց պատերազմին ամենն ծանր հարուածները, կորուստը մարդէ և նիւթէ և այսօր քիչ քիչ կը հերածուի թիւ 1 հոչակաւոր (նացիներէն բանաձեւուած) թշնամիին, երբ մեծ կղերիկոս ըլլալու պէտք չկար այդ թշնամին գտնելու 1942-43-44 թուականներուն, զերուանական յաջուութիւններուն. Հետ իր զիմակել վար առնելու պատրաստ: Անշոշաւ որ երկու աշխարհամարտները մարդկային հասկացողութեանց շատ մը մարզերուն վրայ չէին կրնար ծանրակշիռ անդրադարձներ չունենալ: 1920ին խըզնմատանքները յոյնած էին չարաչար, ու զաւերը կարօտցուած, որպէսզի երկի գաշնակիցները իրարու ետեւէ արձակին իրենց խալերը, սլաքները, յանգելու համար պարատածներն իսկ օգտագործելու քաղաքական սանակութեան: 1920ին կիլիկիան բաշխող ողորմելի քաղաքականութիւնը մօտիկէն կը յիշեցնէ 1947ի ծերակուտական առաջանական առաջանական օգնութիւնը: Անդլիացի մը, երէկի, թուրքիս իր այցելութենէն դրուագներ կը պատմէր, երկրին արեւելեան սահմաններուն մէջ ճարտարապետուած հոգեղէն — ընկերային տրամադրութիւնը գնահատելով այնքան միամիւանասկացողութեամբ որքան Քէ ա՛Օրսէի բոլիթիքոսները ցոյց տուին 1920ին երբ ֆրանքին Պույյեն մը զրկեցին Անգլարա, խաղաղութիւնը գնելու երէկուան պարտեւէն, զմարելով աշխարհի ամենէն բարեբեր կոնկրէն մէկը բերանացի խոստութիւնը մը գէմ թրքական բարեկամութեան, Անցեալ պատմութիւն: Այսօրուան անգլիացին կը հա-

ւաստէ որ Համայնավարութեան դէմ յաւետենապէս փակուած երկիր մըն է Թուրքիան: Օ՛, կարճառատ, մեր գեղը կ'ըսէին զաքէոս յիշողութիւնը անգլիացին ճանապարհորդին: 1920ին թուրքերը գնեցին Համայնավար օգնութիւնը, պաշտպանութիւնը, անվերապահ, բացարձակ ու ճիշտ այսօրուան նման զայն գործածեցին անգլիացիներուն դէմ: Բուսերը 1942ին յստակ կը տեսնէին գաւը: 1950ին ամերիկացիները պիտի չըլլան աւելի բախտաւոր: Մուկուան և Լոնտոնը մաիս ընող խաղարկուն 1950ին պիտի ծառայէ իր սեպհական շահերուն: Այդ մասին ոչ մէկ կասկած: Այսինքն պիտի փորձէ Պույյեն Պույյարա թրքութեան կայսրութիւնը, ասկէ ճնշնիզներու օրերը, ասկէ լման աշխարհին տիրապետութիւնը: Անկօս-Սաքոնները այդ մեծ երազը երբ բոնի կը զնեն սեսերուն մտքին, զիտե՞ն թէ ամէն թուրքը, 1898ին, 80ին իսկ այդ երազը կը ողովքի իրեր անիսուսի լիրականութիւնը, դպրոցի աղջաններէն: Ես կուգամ այդ սեպաններէն: Այսին, եւրոպան, Ավրիլիին լման սեպանկանութիւնն էր ըլլալու իսկապէս, արգեամբ և իրաւամբ նիմանկիր — որ աշխարհակալ կը նշանակէ — ժաղովուրգին: Վաշընկերընի ստուերը, արեւմտեան նոր մշակոյթի Կապիտալին պիտի չքրտնէր արգեօք որ իր թուռները աշխարհը այդքան թիթեառութեամբ կը մտածէին զիջել նոր և իրաւ հանելուն:

#### 8. ՕԾԱԿԱՆ

(ԿԵՐ - 6)

**ՑԱՆՈԹ.** — Հոս կը վերցանաց ձեռազիր Յ. Օշկամի բէեւ կցւուր բայց արտայոդ ու հոգեւիմ զացուած արտայայտութիւններուն Միել եւ Սիրտ խորագիրին տակ: Զեռազիրը խոմքագորութեան յանձնած ատեն ոդրացիալը կը խոսւած անդամական պատմութիւնը: Անգլիացի մը, երէկի, թուրքիս իր այցելութիւնը գնելուն դրանքներ կը պատմէր, երկրին արեւելեան սահմաններուն մէջ ճարտարապետուած հոգեղէն — ընկերային տրամադրութիւնը գնահատելով այնքան միամիւանասկացողութեամբ որքան Քէ ա՛Օրսէի բոլիթիքոսները ցոյց տուին 1920ին երբ ֆրանքին Պույյեն մը զրկեցին Անգլարա, խաղաղութիւնը գնելու երէկուան պարտեւէն, զմարելով աշխարհի ամենէն բարեբեր կոնկրէն մէկը բերանացի խոստութիւնը մը գէմ թրքական բարեկամութեան, Անցեալ պատմութիւն: Այսօրուան անգլիացին կը հա-

